

ՊԱՏԿԵՐ

ՅԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՈՒԵԱՅ



ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 6

1 Յուլիս 1892



ԿՈՍՏԱԴԻՎՈՅՈՒՅ

ՏՊԱՐԱ...

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

ԹՐԱՎ Այժ Հաստեղ թիւ 20

1892

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՆԻՆ (Տար).—
Պ. Ղ., Գյուղական.
2. ԳԱԽԱՌԱԿԱՆ՝ ԲԱՐԲԱՌՈՑ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹԻՒՆԸ.—(Տար).—Ա. Ա., Հ.
3. ԵՐԿՆԵՑ ԼՈՒՌԱՆԿԱՐ ՊԱՏԿԵՐԸ.—Յ. Ալբ.
4. ԴԱՂՑՆԵՑ ՄԸ.—Յ. Ղ., Ա.

Պ Ա Տ Վ Ե Բ

Հ Ա Ն Գ Ե Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ս Յ

Երնրդ Տարի

Թիու 6

1 Յուլիս 1892

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ՔԱՆԻՆ

ԸՆԴ ԳԵՐԲՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ

Շաբախարուրին (*)

Բ. Բնական կրօնքը ըստ իւր ճշմարիտ սահմանին եւս նկատելու ըլլանք, անբաւական է ընդհանուր մարդկութեան համար. անբաւական է մարդկային բանն առ այս. ուսկից առաջ կու գայ այս անբաւականութիւնն. ինչ է ասոր պատճառը. Այս անբաւականութեան սկզբան եւ պատճառին խելամուտ ըլլալու համար պէտք է լաւ զանազանել զոր ինչ մարդկային բանականութիւնն կարող է ընել բայց յախառէ՝ ըստ որում ծագումն ունի Աստուածային գիտութենէ, և արդէ վէճակը, յորում ենթակայ է այն ամեն պարագայից որոնք կը համոզիալին մարդուն բանականութեան ուղիղ զործագրութեան մէջ. Այս զանազանութիւնը իմաստ կարեւոր է. անոր զանցառութեամբն է որ բնապաշտք կը խարուին եւ կը խարեն ստէպ իրենց հետեւողները. վասն զի ո՞վ

(*) Տես Պատիւր Գ. Տուրէ նէր 1:

կրնայ մերժել թէ բանն, ըստ որում մասնակից Աստուածային յաւիտենական եւ անփոփոխ օրինաց, ինքն իսկ անփոփոխ եւ անապական է, եւ կարող ուղղելու զմարդ, միշտ 'ի սահմանի իւր բնութեան, ճանաչողութեան ձշմարտին, եւ գործադրութեան բարւոյն:

Բայց բանականութիւնն արդի վիճակին մէջ կը գտնո՞ւի երբէք միայնացեալ իր աստղ՝ զուա եւ պարզ օդի մէջ, որով կարենայ ազատ եւ անարդել ուղղել իւր ճառապայթները, միթէ ընդհակառակին ենթակայ չէ այլ եւ այլ արդելքներու, որով չլրնար իր լոյսը ազատաբար առ մելզ հասցնել. Դժբախտաբար այս երկրորդ եղանակաւ է որ բանականութիւնն է 'ի մերդ, կոյս է, աստղ է, բայց կիրք մարդոյ կ'ընդգիրմանան անոր. կիրք որոնք կը յարուցանեն մեր հոգւոյն մէջ խիստ մուխ մը որ կը նաևմացնէ բանին լոյսը. կիրք՝ որոնք կ'աճեցնեն չար հակում մը որ բանին պատգամները կը տկարացնէ եւ ապարդին կ'ընէ:

Այս կարեւոր զանազանութենէ վերջը խուզարկենք բնական կրօնից եւ մարդկային բանին մարդկութեան արդի վիճակին մէջ անբաւականութեան պատճառը:

Ներկայ իննորոյս մեծ լոյս կու տայ՝ նա մանաւանդ զայն կը լուծէ ենթադրութիւնն նախնական անկիման մարդկային սեռին յերջանկագոյն վիճակէ մը՝ ենթադրութիւն՝ որ ստոյգ իրականութիւն կը ստանայ նախ մեր անձին քննութեամբ, երկրորդ՝ իմաստնոց վկայութեամբ, երրորդ՝ ազգաց աւանդութեամբ, չորրորդ՝ ամեն ժամանակաց պատմութեամբ:

Ա. Քննէն+ մէր անչը. Որովհետեւ մարդ՝ ամենախմասուն եւ ամենաբարի Աստուծոյն արարածն է, չէր կրնար անոր ձեռքերէն եղիել ինչպէս է արդի վիճակին մէջ. վասն զի մարդուն բարձրադրոյն վախճանը ծշմարտութիւն եւ առաքինութիւն ըլլալով, 'ի նմա կարողութիւնք պէտք էին հպատակել բարձրագունից. ասոնց առաւելումը լնտուել եւ երբէք արգելք չըլլալ ի մասին զործադրութեան Մարգուս զգայաբանքները իւր բարոյական վիճակին կատարելութեան ծտուակելու էին, եւ երբէք չապտամբիլ բանականութեան զէմ, որ իւր բնութեան ամենաբարձր կարողութիւնն է. Արդ ա՞յս է արդեօք մարդոյ վիճակը. Ընդհակառակին չե՞նք տեսներ որ ճանաչողութեան, զգացման եւ կամաց խոնարհագոյն կարողութիւնք կը նոեմացնեն, կ'արգելուն եւ կը լոնաբարեն բարձրագոյնները. Զե՞նք տեսներ որ զգացմունք կը խաբին եւ կը շեղեն սիրու—Ո՛չ, մեր մտաց անհաստատու-

թիւնը եւ տղիտութիւնը, ցանկութեանց չափազանց գօրութիւնը, մահաբեր հակումն ՚ի չարն որ այսքան ընդհանուր է եւ այնքան հիմնեալ եւ հաստատուն, այս ամենը, կը կրկնենք, չէր կրնար դանուիլ ՚ի մարդն երբ ամենաբարի եւ ամենախմաստուն Արար- ջն ձեռքէն եղաւ:

բ. Քննէն+ ի ժամանաց վեյս-Շէնենէը. Այն իմաստունք սր մարդկային բնութիւնը քննեցին, անոր անկումն ալ զգացին: Պղասան հաստատեց թէ «մարդիկ կարօտ են բարւոքման, վասն զի մինչ ՚ի մանկութենէ չարը կը դործեն առաւել քան դպարին» (Փեղոն):

Կիկերոն (յաղագս հասարակապետ. գիրք գ.) «Բնութիւնը, Վ'ըսէ, կեանք կու տայ մարդուն ոչ իր հարազատ այլ իր վսորթ մայր, այնպէս որ մարդ կը ծնանի մերկ, տկար եւ ցաւա- գար մարմնով. իսկ հոգւով նեղութեանց հոգածութեամբ կը ընանջուի. հակեալ է անարդ ցանկութեանց, վախի ենթակայ, ռաշխատանաց մէջ անզօր. ՚ի վերայ այսր ամենայնի հոգի մի է նա յորում ծածկուած կայ իմացողութեան եւ մտաց Աստուա- ծային հուր մը: Եւ կը պատմէ նոյն ինքն Կիկերոն հին վիլի- սոփայից կարծիքը թէ, մարդն այս կեանքը ստացած ըլլայ՝ ան- ցած մի կենաց յանցանքները քաւելու համար:

Հանրածանօթ են Օվիդիոսի խոսքերը.

..... Video meliora proboque
Deteriora sequor

Metamorph. lib. VII

Լաւագունից քեպէս զզփորճ առեալ իմ,

Ցորեգունից զզինտ կրբեալ Եզկըրտիմ:

Եւ արդի գիտնականաց մէջ բաւական ըլլայ յառաջ բերել Քանթի վկայութիւնը որ կը գրէր ասութզիւ հիմնական է ի մարդն ընդհանուր հակում մը ՚ի չարն, եւ չարազործութեան այնքան օրինակներէ վերջը, զորս կ'ընծայէ մեզի փորձառութիւնը, կրնանք այս ճշմարտութեան ապացոյցները յառաջ բերելը զանց առնելու. (Յաղագս հիմնական լորին):

բ. Քննէն+ աղբաց առանդունէնէը. Ամէն հին ազդաց աւան- դութեանց մէջ կը գտնենք մարդկային սեւին նախնական եր- ջանիկ վիճակէ մը անկումը: Նոյն իսկ Վոլթէր կը խոստովանի թէ այս ճշմարտութիւնը հիմն է զրեթէ բոլոր հին ազդաց կրօ- նից (Փէլքսուֆայունիւն պատճեննետն): Նախնական երջանիկ վիճա- կէ անկումը կ'ընդունէին Հնդիկը, Եգիպտացիք, Փիւնիկեցիք, Ցոյնք եւ Հռովմացիցիք:

Դ. Քննեն + աւտոց պարհութիւնը. Ամեն ազգաց ժամանակա-
վրութեանց մէջ կը գտնենք մարդկային ապականութեան բա-
ցարձակ ցոյցերն Ամենածանր ոճիրք կը գործուին ստէպ անդամ
ոչ թէ միայն անհատներէ այլ նաև ժողովուրդներէ. Շատերը կը
կը գովնն առաքինութիւնը, բայց քիչերը կը հետեւին Ստէպ
անդամ չի ճանչուիր առաքինութիւնը, եւ ստէպ կը բռնա-
դատուի. Մարդկանց միծագոյն մասին գործոց շարժափթն՝ ա-
նարդ կրից յագեցումն, շահախնդրութիւնն եւ հպարտութիւնն է.
նոյն իսկ քաղաքականութիւնը չվերցներ կիրքերը, այլ փայլուն
ծածկոցով մը կը գոյէ, եւ ստէպ անդամ միծագոյն ոճիրք քա-
ղաքականացեալ ժողովրդոց մէջ կը գործուին թայց եւ ոչ ալ
բարբարոս ժողովուրդք լաւագոյն են այս մասին. 'Ի զուր է որ
Ռուսո եւ այլք կը ջանան հոչակել անտառներու մէջ բնակող
վայրենիներուն առաքինութիւնը եւ անմնջութիւնը. մինչդեռ
հմուտ եւ անկողմնակալ ճանապարհորդք կը ցուցնեն մեզ զա-
նոնք գաղանակարոյ, անլարոյական, վրէմինդիր եւ աւելորդա-
պաշտ. Մարդկանց այն ունեցած ընդհանուր հակումը բայցատ-
րելու համար, թէ կրթութիւնն եւ թէ օրինակն անլաւական
պատճառներ են. Առանց նախնական անկման ի՞նչպէս պիտի
կորենանք բայցարել այն բարւոյ եւ չարի խաւնուրդը որ կը
նկատմնը 'ի մարդն:

Մովսէս կը պատմէ նախահարց անկումը. ամենահին պատ-
մութիւն է այս, նկատելով նաև զՄովսէս իբր պարզ պատմիչ,
կը պատմէ ինքը Ծննդոց Գրքին մէջ թէ Աստուած ստեղծեց մեր
նախահարգը լի ամենայն բարեօք եւ երջանկութեան վիճակի
մէջ. պատուէր մը միայն ունէին, որպէս զի գիտնային եւ յիշէ-
ին իրենց հպատակութիւնը. զիւրին էր պատուիրանը, եւ յար-
մար իրենց վիճակին, բայց գործութենէ մը խաբուելով պատ-
ուիրանազնաց գանուեցան, որով թէ վիշենք եւ թէ իրենց սե-
րունդը չարեաց եւ զժբաղկութեան զատապարաեցին. ասկէց
առաջ նկատ հակումն ՚ի չարն, նեղութիւններն, հիւանդութիւնք
եւ ման Դաղանիք մի է այս եւ խորհրդաւոր եղելութիւն. բայց
որովհետեւ զայն կը հաստատէ այսպիսի հին եւ հաւատոց ար-
ժամի վկայութիւն մը, որուն արձագանք կու տայ դժբաղդ մարդ-
կութեան ձայնը, եւ որովհետեւ կը բայցարէ եղելութիւն մը որ
ուրիշ կերպով անիմանալի կը մնար, պէտք է որ ամեն անկող-
մնակալ հոգի եւ ճշմարտասէր անձ անոր հաւատք ընծայէ.

Այս դարու եղեւելի իմաստասէրներէն մին, Սպանիացի

վարդապետն Պալմէս, առ ոկեպտական մի ուղղեալ նամակներուն միոյն մէջ, աշխարհիս վրայ կրօնից բազմութեան պատճառը խուզարկելով, թէ այս եղելութեան եւ թէ ընդհանրապէս մարդկութեան արդի վիճակին ազետից պատճառը կը ցուցնէ թէ նախնական անկումն է, եւ մարդկութեան թշուառ վիճակին ճիշդ նկարագիր մը կ'ընծայէ։ Պատշաճ կը գատեմ հոս ՚ի մէջ բերել իր դիտողութիւնները, որոնք մեր ինորոյն վրայ մեծ լոյս կրնան տվուել։

«Տեսնինք հիմա թէ կարելի՞ է արդեօք պատճառը գտնել թէ ինչո՞ւ համար Աստուած թոյլ կու տայ կրօնից բազմութիւնը. այնչափ բազմութիւն մոլորութեանց այնպիսի նիւթի մը մէջ «որ ամէն բանէ աւելի կարեւոր է մարդկային սեռին համար։ Շնորհուրդ մի է այս, որոյ բայցատրութիւնն ոչ այլ ուրեք կը ընանք գտնել եթէ ոչ ուրիշ խորհրդոյ մը մէջ։ այս ինքն է «Քրիստոնէական կրօնից այն վարդապետութեան մէջ որ կը ցայտնէ նախահարց պատուիրանազանցութիւնը. որոյ հետեւութիւնն եղաւ Ազամայ սերնդոց յոռութիւնը։

«Մէջ (եւ սնոր հետեւութիւնը՝ պատիժը) որ է իսուսքութեան մատիւնութիւնն է կամ։ Այս է ասացուածն որ իննզիրք կը լուծէ։ Պատմութիւնը քննուցէք, փիլիսոփայութեան զիմեցէք, չպիտի ըստն բան մը որ կարենայ զձեղ լուսաւորել եթէ այս զաղտնի եւ մթին խորհուրդը չընդունին։ Խորհուրդ զաղտնի եւ մթին բայց, ինչպէս կըսէ հասքալ, մարդուն համար աւելի պիլիմանափի է այս՝ քան թէ մարդն առանց անորո։ Այս ինպիսը լուծելու մէկ հատիկ միջոցը այս է, ասով կրնանք բայցատրութեան մարդկանց մեծագոյն մասին ճշմարտութեան ճամբէն չեւ զիլը։ Յիրաւի վարդապետութիւնն անիմանափի է, ուսկայն փորձ մը ըրէ զայն մերժելու, եւ աշխարհքը քաօս մը կը զառնայ, եւ մարդկութեան պատմութիւնը ոչ այլ ինչ կ'ըլլայ բայց եթէ առլեւից փոփոխակի յաջորդութիւն մը առանց պատճառի եւ առանց առարկայի. եւ անհատին կեանքը դժբաղդութեանց շըդմայ մը եւ ամեն ուրեք միայն չարիքը պիտի գտնեն, չարիք առանց հաւասարակշռութեան եւ առանց փոխարինման։ Արդարութեան եւ օրինաց գաղափարները կը շփոթին մտայգ մէջ, եւ արարչութիւնը մերժելով, կը մերժես Աստուծոյ կութիւնը։ Անդհակառակին՝ վերոյիշեալ վարդապետութիւնը հաստատելով վրբ վէմ հիմնական, չէնքը՝ ինքն իրեն կը բարձրանայ, պայծառ զոյս մը կը ձաղի մարդկութեան պատմութեան վրայ. եւ ուր

«անիբաւութենէ կամ շփոթութենէ զատ բան չեիր կրնար տեսնել, ամսդ կը զիտես խորունկ պատճառներ եւ պաշտելի նպատակներ։ Եւ պատահարաց յաջորդութիւնը ստեղծմանէ մինչեւ մեր օրերը՝ կը բացուի աչացդ առջեւ իր փայտուն կերպս ուր, ուր անսահման իմաստութեան յատակագիրն տակ միացած կը գտնես խիստ արդարութեան եւ անհուն ողորմութեան գործքերը»

«Եւ այս ատեն եթէ հարցնես թէ ի՞նչու համար մարդկութեան մեծ մաս մը կը նստի 'ի խաւարի եւ ի ստուերս մահու, քեզի կը պատահամեմ թէ նախահայրը ուզեց ըլլալ փրք Աստուած, դիտնալ ուզելով բարին եւ չարը, եւ թէ իր մեղքը բոլոր սերունդին անցաւ, եւ թէ մարդկութեան կուրութիւնը այդպիսի ամբարտաւանութեան արդար պատիժն է։ Այս վրայ տիրող չարեաց ազրիւրէն տարբեր աղբիւր մը բնւատուել հարկ չէ, նաեւ այս մեծ ժմբաղութեան համար ալ (այսինքն քրաղմութեան կրօնից)։ Այդքան տարիներէ վերջը դեռ ցաւալի եւզանակաւ կը հնչեն Աստուծոյ այս խօսքերը որոնք յաջորդեցին Աղամայ կոչման Աղամ ուր ես»։ Եւ պատմութեան ամեն պատահարաց մէջ, կենաց բոլոր ընթացից մէջ դրախալին մուտքը գրուած բոցեղէն արոյն անաբեր կայծակը կը չողայ, երեսոց ուրիշներ եւ ճանձ ամեն ուրիշք քու առջեւդ պիտի ելլեն, պատմոյ եւ քաւութեան երկիւզալից նշանը միշտ պիտի զարնէ աչքերուդ։ Որչափ աւելի մտածենք այս ճշմարտութեան վրայ, այնչափ աւելի խորունկ պիտի գտնանք զայն։ Վրաստամբ երեսաց քոյ կերիցես զհաց քոյ ըսաւ Աստուած նախահօր, եւ գոլոր իր սերունդը քրտամբ կ'ուաէ իր հացը. յիշելով այս պատմիք՝ նկատէ որ եւ իցէ առարկայ, եւ ոչ մէկը պիտի կարենաս գտնել որ զարտուղի։ Ոչ միայն հացիւ կեայ մարդ, այլ աւմենայն բանիւ որ եւանէ 'ի բերանոյ Աստուծոյ։ Ապա ուրեմն այս սարտափելի պատմիք մի միայն մեղ մնուցանող հացի պատառին նկատմամբ չէ որ կը ստուգուի, այլ նաև որ եւ իցէ գրանի մէջ որ մեր կատարելութեան կը պատկանի։

«Առանց զժուարին աշխատանաց մարդ կարող է յառաջաւ պիմութիւն, ընել եւ ոչ յիմիք. չի համնիր երբեք իր ուզած վկախճանին առանց բաղմաթիւ շեղմանց, որոնք զինքը յոզնեցնեն։ Ամեն բանի մէջ կը ստուգուի թէ երկիրը փոխանակ պատղոց քիուշ եւ տատանկ կընծայէ. ճշմարտութիւն մը կ'ուզէ գտնել, երկայն ժամանակ տարօրինակ մողորութեան ետեւ չինկած չէ

«կարող զիւաը իրականացնել։ Արհեստ մը կուզէ՝ կատարելաւ պործել, անոր զբաղեցուցած անձանց անհամբերութիւնը կը հատնի հազար ու մէկ փորձերով։ իսկ եթէ պապերուն սերմանած պատուզը քաղել կը յաջողին թուունք, թող զիրինք բարեբազդ համարին։»

«Ո՞չ հանձնարեղ անձը պիտի տեսնես առանց մեծամեծ դժբագդութեանց, ոչ փառքը առանց հեղեղի արեան և արյուն-քի, ոչ առաքինութեան զործադրութիւնը առանց ծանր տժդութեանց, եւ ոչ զիւցազնութիւնը առանց հալածանաց։ Այն որ բարի, բարձր եւ մեծ է, անկարելի է որ ստացուի առանց քանի եւ նեղացուցիչ աշխատանաց։ պատժոյ եւ քառութեան օրէնքը ամեն ուրեք կը տեսնուի ահռելի եղանակաւ։ Այս, այս է մարդուն եւ մարդկութեան պատմութիւնը։ Յիրաւի ցաւալի պատմութիւնն բայց անզիւմազրելի, ճշմարիտ, եւ մահարեր դրե-քով զրոշմեալ է ամեն տեղ ուր կը դանուին Աղամայ որդիք։»

«Չեմ զիսեր թէ ինչու առաւել եւս ուշադրութիւն, զրաւ- ած չէ այս տեսակէար, եւ թէ ինչու փիլիսոփայից դայթակ- ըլութիւն պատճառած են կրօնից վարդապետութիւնք, որոնք ըստ ամենայնի կը գաշնակին ամեն ժամանակի պատահարաց հետ, եւ ամենօրեայ փորձառութեանց հետ։ Մարդկային սեռի պատուիրանազանցութիւնը եւ անկումը մարդուն կմաց եւ վխիճանին վերաբերեալ առեղծուածը լուծելու գաղտնիքն է, իսկ եթէ ասոր աւելցնենք նաև հատուցման անձառելի խոր- հուրդը, որ կատարուեցաւ զնով անզին արեան որդւոյն Աստու- ծոյ, այն ատեն յառաջ կու զայ սքանչելիք մը, զերապոյն նա- կախինամութիւն մը, որ նոյն ընդ նոյն կը յայտնէ իւր Աստ- ուածային սկզբունքը։ Ո՞չ, այսպիսի սքանչելի կազմուած մը չի կրնար մարդկային մտաց զիւտ ըլլալ, սահմանափակ հողի ջէր կարող հնարել այսպիսի զարմանալի եւ ընդարձակ յատա- կագիծ մը, որով գաղտնիք միանալով գաղտնեաց՝ իրենց խոր եւ անաբեր մթութիւնէ ամենասպայծառ լուսոյ ճառապայլներ արձակէին լուսաւորելու եւ լուծելու այն խնդիրները, զորոնք սփիլիսոփայութիւնը կը զիգէ մարդուս սկզբան եւ վախճանին նկատմամբ։»

Մինչեւ ցարդ ըստածներէն կրնամնք ուրեմն հետեւցնել թէ, յիրս կրօնից ընդհանուր մարդկութեան համար անբաւական մի- ջոց մ'է մարդկային բանն, այսու պատճառաւ որ նկատելով մարդկութեան արզի վիճակը, մտաց խաւարումն եւ կամաց չար

հակումն, բանն (ենթագրելով նաև որ այս կամ այն անհատը կարող ըլլայ բնական կարգի ճշմարտութեան համել, եւ բնաւ կան կարգի առաքինութիւններն՝ ի զործ դնել) բանն կ'ըսեմ, ընդհանուր մարդկութեան համար չունի ազդու եւ բաւական միջոց ոչ ճշմարիսն եւ բարին ճանչնալու եւ ոչ ալ ուրիշները պարագանելու, եւ իր հրամայածը հաստատելու եւ վաւերացնելու եւ մարդկային բանին այս թերին եւ անբաւականութիւնն նոյն իսկ Ռուսո դիտած էր, եւ բայցայտ կը վատաշէր իր վիրոյիշեալ վիայութեանը մէջ:

Դ.

Անյնինք հիմա մեր խողոյն վերջի մասին, որ նախորդին հետեւութիւնն է, Եթէ մարդկային բանն յիրս կրօնից բաւական չէ ընդհանուր մարդկութեան պիտոյքը ըստ պատշաճի հոգալու, մարդկութիւնն կարօտ է ուրեմն վերին օդնականութեան մը, որով կարենաց հասնիլ այն բարեաց որոնք իր վախճանն են, եւ այս օգնականութիւնն հարկ է որ իւր կրկին պիտոյքը այսինքն մըտաց եւ կամաց պիտոյքը լեցնէ: Խոկ արդ բարոյական օրինաց ճշմարտութիւններն ճանչնալու համար մեր միտքն լուսաւորուելու է, եւ առաքինութեան զործադրութիւնը զիւրկնցնելու համար կամքն ափրապեալ 'ի զգայարանաց կարօտ էր նոր եւ հաստատագոյն պատճառաց: Եւ բաւական չէ ըսել Վնչալէս վիրը միշեղինք՝ թէ այս կամ այն անհատը կարող է բանականութեան միջոցով բնական կրօնից պահանջմունքն ստանալ, վասն զի կրօնք՝ պիտոյք եւ պարաւառութիւն տունակարեւոր մինչզեռ մարդուն Ս.ստածոյ հետ ունեցած յարաբերութիւնը կ'որոշէ, մինչզեռ կը յայնուէ այն պաշտօնը զոր պարտի մաստեցանել Ս.ստածոյ: Ուստի ընդհանուր մարդկութեան համար պաշտօն էր Ս.ստուածային յայնութիւնն Յայնութեան պատշաճութիւնն այսպէս կ'ապացուցանէ Սուրբ Թովմաս Աղումանացին «Հարկ եղաւ որ ամարդ Աստուածային յայնութեանէն սորմէր առ Աստուած վերաբերեաններն, որոնք թէպէտ եւ կրնային ճանչցուիլ նաև «մարդկային բանի լուսով: Վասնզի փրկութիւն մարդոյ որ պ.Ս.ստուած է, Ս.ստուածոյ պատկաննեալ ճշմարտութեան ճանաչուղութիւնէ կախումն ունի: Սրդ լուսով մարդկային բանին կրնային ճանչնալ զԱստուած +ի: Տարդէի մայն, եւ յետ եքար ժամանակաց, եւ

«իստոնակութեամբ շատ ճալրութեանց Ռւրեմն որպէս զի մարդիկ պիրկութեան համնէին աւելի պատշաճութեամբ եւ աւելի ապահովութեամբ, հարկ եղաւ որ սորմէին Աստուածալին յայտութեամբ այն որ Աստուծոյ կը պատկանէր»

Ի՞նչպէս յայտնի է իւր խօսքերէն Ազումնացին Աստուածային յայտնութեան պատշաճութիւնը ապացուցանելու համար երեք պատճառ կը բերէ, կամ լաւ եւս երեք անպատեհութիւններ որոնք աւելի պիտի ունենային եթէ մարդկութիւնը Աստուածային յայտնութեան օգնականութիւնը չունենար, Այս երեք անպատճառները են, եթէ ջըլլար Աստուածային յատնութիւն ու քիչ մարդիկ միայն պիտի կարենային ճանչնալ Աստուծոյ պատկանեալ ճշմարտութիւնները եւ այն քիչերն ալ է. յետ երկար ժամանակաց, ֆ. իսանակութեամբ շատ մոլորութեանց:

Եւ այս անպատճառութիւնները մի առ մի կը պարզէ այսպէս:
«Առաջին անպատճառութիւնն այս է որ քիչ մարդիկ միայն պիտի համնէին ճանաչողութեան Աստուծոյ, վասն զի երեք պատճառ արգելք կ'ըլլան որով մարդկանց միծագոյն մասը չի կրնար հասնիլ 'ի զիւտ ճշմարտութեան որ ուսումնասիրական հետազօտութեանց արդիւնք է, Որովհետեւ ումանք ուսումնաքչն եւ զիսութենէն կ'արդիլութիւնն իրենց բնական կագմուածքին անպատշաճութեան համար Ռւսափի անկարելի է իրենց համար որ կարենան համնիլ մարդկային զիսութեան այն բարձրագոյն առտիճաննին յորում կը կայանայ ճանաչողութիւնն Աստուծոյ, Իսկ ումանք կ'արդիլութիւնն ի հարգէ անստեսական զբաղմանց, Որովհետեւ պէտք է որ ումանք այդ գործոց զբաղին, անոր համար կարելի չէ որ բաւական ժամանակ ունենան մտաւորական իրողարկութեանց, որով եւ կարող ըլլան համնիլ այն բարձրագոյն աստիճանի զիսութեան եւ ճանաչողութեան Աստուծոյ—Ռմանց ալ արսելք կըլլայ ծուլութիւնը, մարդկային բանին լուսով Աստուծոյ պատկանեալ իրաց ճանաչողութեան համնելու համար, շատ բաներ յաւաղադրոյն ճանչնալ հարկ է, մինչեւ զրեթէ բոլոր իմաստասիրական զիսութիւնն Աստուծոյ ճանաչողութիւնը կը զիտէ, եւ այս պատճառաւ բնազանցութիւնը որ Աստուածայինց կը պատկանի, իմստատսիրուկան զիսութեանց վերջին մտան է, եւ ամեն մտաերէն վերջը պէտք է սորմիր, Ռւսոփի շատ ուսմանիր եւ աշխատանքով մարդ կարող կ'ըլլայ համնիլ վերոցիշեալ ճշմարտութեան ճանաչողութեան, եւ թէպէտ եւ 'ի մոփ մարդկանց Աստուած հաստատած է զիսութեան բնական փա-

փաքը, 'ի վերայ այսր ամենայնի պէտք եղած աշխատանքը քիչերը կ'ուզեն յանձն առնուլ վարն սիրոյ զիտութեան:

«Երկրորդ անպատեհութիւնն է որ յիշեալ ճշմարտութեան ճանաչողութեանը կամ դիւտին համուզները հաղիւ երկար ժամանակէ վերջը հասու պիտի ըլլացին, թէ խորիմասս ըլլապուն համար այս ճշմարտութիւնը, որոյ ստացման՝ բանականութեան միջոցով կարող կ'ըլլայ մարդկային միտքն յետ երկար վարժութեան. թէ այդ պատճառաւ որ, ինչպէս ըսմնք շատ բաներ կը պահանջուին առ այն. եւ թէ այսու խոկ որ երիտասարդութեան ժամանակ երբ հոգին կը տատանի կրից այլ եւ այլ շարժմամբ, չունի պատշաճութիւն ճանաչողութեան այսպիսի գերազոյն ճշշմարտութեան, այլ խոհեմ եւ հմուտ լինի 'ի հանդչին (ինչպէս որ կ'ըստի յԵօթներարդում մնախօսութեան (Գլ. Գ. Աքիւր. յաշիս Տեղէաց): Ուստի եթէ մարդ՝ զԱստուած ճանչնալու համար միայն բանականութեան միջոցն ունենար, տղիտութեան խիս խաւարին մէջ պիտի մնար. Մինչդեռ Աստուծոյ ճանաչողութիւնը, որ զիսաւորապէս կասարելութեան եւ բարութեան կ'ուզզէ զմարդիկ, մի միայն սակաւք ումանք պիտի ստանային, եւ անոնք այ յետ երկար ժամանակաց:

«Երրորդ անպատեհութիւնն այն է որ, մարդկային բանին խուզարկութեանց ընդհանրապէս միալմուք կը ոսկրզին այն պատճառաւ որ մեր իմացականութիւնը տկար է իր զատողութեանց մէջ, յորս ցնորք եւս կը խանճակին: Ուստի շատեր տարակուսի մէջ պիտի մնային նաև այն ճշմարտութեանց նկատմամբ որոնք ամենայն ստուգութեամբ ապացուցուած են, այսու խոկ պատճառաւ որ ապացոյներուն զօրութիւնը կը աղիտանան, մանաւանդ երբ կը տեսնին որ տարբեր իմն վարդապետութիւն կ'աւանդուի յայլոյ, որոնք իմաստուն կը կոչուին: Շատ ճշմարտութեանց ապացուցման մէջ երբեմն կը ոպրդին նաև սխալ վարդապետութիւններ, որոնց ապացոյցը չտրուիր, այլ կ'ըստի միայն հաւանական իմն պատճառաւ կամ սովորական պատրանքով մը, եւ ասոնք երբեմն ապացոյց կը համարուին: Ուստի հարկ եղաւ հաւատոց միջոցով հաստատուն ստուգութեամբ մատակարել մարդկանց այն ճշմարտութիւնները որոնք Աստուածային իրաց կը պատկանէին:

«Ապա ուրեմն Աստուածային նոխախնամութիւնն փրկաւէտ խորհրդով հաւատատեց որ ստիպեալ ըլլայ մարդն հաւատապով դաւանելու նաև այն իրերն զորո բանականութեամբ խուզար-

կերն կարելի էր, որպէս զի ամենայն ոք զիւրութեամբ եւ առնց տարակուսանաց եւ սխալանաց կարողանար մասնակից ըլլալ Աստուածային ճանաչողութեան։ Յայն սակս կ'ըսուի «Մի եւս Զեղ զնոյն օրինակ գնալ, որպէս եւ այլ հեթանոսք գնան, ունայնութեամբ մտաց իւրեանց, որոց խաւարեալ են սիրտք իւրեանց.» Եժեւ, Դ. 17. 18) (բաշխութ, ընդունութ հերետ, քէր+ Ա. Գլ. Դ.)։

Անուրանալի են այս անպատեհութիւները որ պիտի ծագէին՝ եթէ վերին յայտնութիւնն եղած չըլլար։ Անուրանալի է մարդուն կարօտութիւնն, որուն չպիտի կարենային զարմանել իրեն նմաններն, վասն զի ամենաքն ալ միեւնոյն վիճակի մէջ կը գանուին, անսկար իրենց բայց առաւել եւս այլոց օգնելու։

Մի միայն արարիչն՝ մարդկութեան կարող էր օգնական ըլլալ, ինչն միայն անոր պիտոյքը ձանչնալով կարողութիւն ունէր զայն լիցնել։

Աստուած Հնորհնեց մարդուն այս օգնութիւնը թէ թողուց իւր տղիտութեան եւ խեղձութեան մէջ։ Ահա ինդիլմ որով պիտի զբաղինք։

ՊԵՏՐՈՍ Վ. ԳՈՅԱԽՆԵԱՆ



ԳԱԻՍՈՒԿԱՆ ԲԱՐԲԱՌՈՑ

Ա Խ Ս Ջ Ի Մ Ն Ա Ս Ե Ք Ա Ե Թ Ե Խ Վ

—♦♦♦♦—

(Շարայարութիւն)

F

Բարւաճիկ	Հաց նեղութեան
Բազզան	Ոսկ, թեփ զարդ
Բալաճ	Դոմէշի ձագ, կամ նմանութեամբ գեր կըրիկ տղայ
Բակլաջուր	Բակլայով և խուսվ շինուած պահոց կերակուր համեմիւր
Բաղնեցփող	Բաղնիքը վճարուած դրամ
Բանիթող	Գործաւորաց բանիկ դադար անձրեփ կամ ոյլ պատճառաւ
Բանճըսուկ	Մանր կարկուտ ոլկլիեկ
Բաչուկ	{ Յ. ա. խուպազի մէլեք
Բալորջուկ	Ոսկ, աճ, չէտտէ
Բարկըսուն	Բ. աճ, զասնի
Բարկիշոտ	Երդից վասյ շարուած մանր փայտեր
Բարտու	Ծղ, աճ, զուվոմ շիչէիի
Բացունիկ	Չորթանիչ շինուած տեսակ մը տպուր
Բացքթան	Ծղ, ծողիկ մը անուն
Բիմսոյ	Կորտճաշակ կերակուր
Բերընփոխ	Վախէն կարկամիլ
Բըդները	Անկարեւոր իզբերով զբուղելքվ ուշանակ
Բըդները բանիկ	Ոսկ, Վախէմքեար բանիկը համար ու ձութով փոյտը
Բըդնալ	Զահըսցին այն փայտը որուն վրա Կանցընեն ձեռքով լանիկը մանիչը,
Բըդնփոյտ	Յատիթը փամ մորդ
Բիսերիկ	Կրինելորդ աճ, պաճայ
Բճիկ	Մանր բզուկներ
Բնազսն	Յոլոր տարուան համար պատրաստուած ալիւր
Բնկալ	Հաւերուն բայնը դրուած հաւկիթը

Բշտիկ
 Բոգ
 Բողիկ
 Բոհրել
 Բոնդ
 Բոնս
 Բող
 Բուռ, Բուռ առնել
 Բուռն
 Բողաքելէկ
 Բուղցից
 Բուտակ
 Բունիչ
 Բունկալակ
 Բունկալակ ընել
 Բոցտան ծաղի՛
 Բորինծ ծաղիկ
 Բորման
 Բորուճ
 Բօխօլոճ
 Բորդգել
 Բունկալա
 Բորդըլուն
 Բորդըլուն

Խմբրեղէն կերակուր մը տճ. լոգմայ
 Ծղ ծաղկի մը անսն է
 Բ. Խոս մի է որ կ'ուսուի, Թօգաթ կ'ըլլայ
 Ընդեղէնքը խածդղէլ
 Խածաղէ շնուռած տեսակ մը ուտելիք
 Զահրային շըջանակը որոյ վրայ լարը կը դառնայ
 Սաճ՝ որով խածաղը կը բոհրեն
 Բուռով ձեռքով քաղել ցորեանը
 Մաճին բանելիք մասը
 Ոսկ. լէհմանձքի պղոփիկ անօթ
 Աւն ցիցը որով հորին չուսնը կ'ամրցընեն
 Բուռ լեռներու ստորոտը
 Ոսկ. տեսակ մը զըսդաճ
 Տճ. պիւկէլէկ, տեսակ մը խայթիչ պիծտկ
 Եզներու փախչելը պիծտակներու ձեռքէն
 Տեսակ մը ծաղիկ է յորմէ տղայք պսակ կը շինն. աճ. փէղամպէր տիւմէփի
 Մանր քաղցրահոս ծաղիկ մի է
 Տճ. իկ
 Փշուր եղած հաց, հաց փշրելը
 Խոտէ շնուռած կնկուղ տղայոց
 Մանր մանր ջարդել բան մը, նմանութեամը
 Խօսքը սաստիկ կըխանել
 Հաւերուն ըոյնը գրուած հաւկիթը
 Թաւամաղ կատու շուն ևայն:

* *

¶

Գաղ
 Գալթ այ
 Գալթ ախատիք
 Գալուճօշ
 Գալորուճ
 Գամբ
 Գայլկապ
 Գառն
 Գառմեռ
 Գառտնորուք
 Գառնարծ
 Գառնապետ
 Գարափիկ

Փշալից խոտ մը ուսկից կ'ելէ գաղնէժը
 Խողեփեաց հաց
 Հարմնեւոր ձինելը հանդերձանք
 Չորթանով համեմաւ կերակուր մը
 Մանր խցեցմորթ որ լեռները և թուփերու
 վրայ կը գտնուի
 Բ. աճ. անճիխաց
 Զիդ ձիդ կապուած
 Մորթի տոկ եղած խոյլ, թանձրամած քամի
 Գառը մեռած ոչխար
 Բաղմնատի որդ մը որ գառանց վրայ կը գտնուի
 Գառներու հովիւ
 Ոսկ. արծաթի զարդ
 Ասպը փալթթելիք երկու ծայրը կէռ երկաթ

Գեղաւեր

Գեղովին

Գետնախէժ

Գետնի ասաղ

Գետնի ձոր

Գետուոր

Գերսէն

Գըխտոր

(Ճարայարելի)

Բ. Փշալից զնասակար խոտ մի է որ ցանեքուն
կը վասնէ կը խդրէ

Բոլոր գիւղոցիք միանգաւմոյն

Բ. աճ. անճիտոյ

Ծ. ծաղիկ մի է աճ. տաղը

Ծ. աճ. քուզ պարեպիր. Պարսկ պարփսի օսան

Գետը գնացող, լաթ լուացող կանալք

Բ. նոյն բնդ գամբին

Բ. խոտ մը ոււկից հիւթ մը կ'ելլէ ախորժահամ

զոր կը ծամեն ծութի պէս աճ. չըմթլք

Ա. Ա. Հ.

ԵՐԿՆԻՑ ԼՈՒՍԱՆԿԱՐ ՊԱՏԿԵՐԸ

ԿԱՄ

ՔԱՐՏԵՍԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՊԱՏԿԵՐԻՆ

Տարակոյս չկայ որ երկնից լուսանկար պատկերն պիտի
ըլլայ մեր ամէնէն պատուաբեր զործն ու տիտղոսն տպագայ
գարերուն սերննոց առջեւ. Վասն զի այս յաւէտ նշանակալից
եւ մեծ աշխատափրութիւնս ոչ միայն անդին ծառայութիւն պի-
տի մատուցանէ եւ ճշգիւ գտակա ներկայացնէ երկնից իւրա-
քանչիւր կողմերը, այլ նաեւ հաւանականագոյնս նորանոր գիւ-
տից պատճառ եւ առիթ ըլլալով գիտնոց եւ աստղաբաշխից, ա-
պագային պիտի ըլլայ այն գրաւականն, որով պիտի հաւաստենք
եւ հաստատենք այն միջնորսական եւ երկնային երեւոյթներն,
որոց գոյութեան նկատմամբ մենք բնաւ զաղափար իսկ չու-
նինք:—Արդ քաջ գիտնալով որ Պատկերիս ընթերցողք, նոյն իսկ
այն զասակարգն որ բնաւ ծանօթութիւն չունի աստղաբաշխական
գիտութեան, գոյն պիտի ըլլան եւ հաճութեամբ ու հետաքրքրու-

թեամբ ընթեռնուն այն ամէն տեղեկութիւններն, որոնք իրենց պիտի տան որոշ գաղափար եւ մանր տեղեկութիւններ երկնից լուսանկար քարտէսը հանելու համար զործածուած եղանակաց վրայ, կը փութանք նուու իրենց արդարացի բաղձանքը:

Փոքր ի շատէ մնր ընթերցողք զիտեն աստղաբաշխական ժողովներն, որոց զիտական խուզարկութեանց, աշխատութեանց եւ գիւտից վրայ շատ խօսուած եւ զրուած է, արդ այս ամէն խուզարկութիւններն, աշխատութիւնները եւ զիտերն ըստ իմիք կը հաստատեն, կը մարմնաւորեն եւ կը ճշգրտեն երկնից լուսանկար տախտակը: Բայց ըստ մեր համոզման կարծենք որոշ եւ մեկն եղանակու չըսուեցաւ, դո՞նէ լրագրաց մէջ, թէ ի՞նչ է օգուան, վախճանն եւ կարեւորութիւնը այսպիսի լուսանկար պատկերի մը եւ թէ ի՞նչ են այն ծանօթութիւններն, որ այս չափ օգտակար եւ հարկաւոր են աստղաբաշխից: Եւ սակայն այս կէտերս էական եւ հարկաւոր են:

Երկնից լուսանկար տախտակը յինքեան նոր զիւտ մը չէ: Առ այս կ'աշխատին աստղաբաշխական զիտութեան սկիզբն եղած օրէն: Ո՞չ ասպաքէն մննք երկնից լուսանկար պատկերն ունէինք մասամբ զասազրոց մէջ: միթէ աստղաբաշխաք երկնից քարտէսը չէին յօրիներ մի առ մի աստղաբաշխական զործեօք աստեղաց զիրքն ու ընթացքը զննելով եւ նշանակելով անոնց ձեւն, մեծութիւնն ու զիրքն աշխարհազրական տախտակաց վրայ: Ուրեմն առանձինն եւ մասն առ մասն միայն ունէինք երկնից լուսանկար պատկերը:

Եթէ երկնից այս լուսանկար քարտէսին յօրինան տարեթիւն ուղենք, կը տեսնենք որ արգէն ի Զինատան, 2285ին նախ քան զՔրիստոս, Հուն (Chun) Կայսրը, Հի եւ Հօ (Hi et Ho) աստղաբաշխից հրովարտակաւ կը հրամայէր որ շնորհ մեքենայ մը աշխարհիս կլորութիւնը ցուցընող. այս մեքենային ճիշդ կեղրոնն պիտի ըլլար երկիրս. արեգակն, լուսինը, մոլորակք եւ աստեղք իրենց տեղն պիտի ըլլային, եւ ատմոց տրուէր այն շարժումն եւ զիրքն զոր ունին: Հուն արքունի զանձարանէն թանկազին քարեր ալ առնելով զարդարել կու տար այս մեքենան. դրուն վրայ բնեւեռները, արեկազը, լուսինը, մոլորակք եւ աստեղք զոյնզգոյն եւ պատուական ակամբք էին (1):

(1) Delambre, Histoire de l'astronomie ancienne V. I.
P. 351.

Նաեւ զիտենք Պաղոմէոսէն թէ աստեղաց երեւոյթներն ու զիրքն վովոխուած չէ, թէ Հեպպարքոս (վախճանեալ յամին 514 ն.ք. զՔ.) նկարած էր հաստատուն գունաի մը վրայ զիխաւոր աստեղասունները։ Այս գունսոս կը պահուէր Աղեքսանդրիա քաղաքն համբաւաւոր վրաստան մէջ։ (1) Հեպպարքոս հնարիչ եւ գտիչն է Հարթադնտին եւ երինագունտը կամ գնայուն աստեղաց շրջանակը ինքն առաջին անգամ գծավրած է։

Կրնանք յիշատակել նաեւ Եւրոպոին, որ մեր թուականէն 356 տարի յառաջ, շինած էր դունս մը որուն վրայ կոշտութեամբ փակցուցած էր քանի մը փայլուն աստղներ, ինչպէս նաեւ Լօ—Հիս—Հոնք՝ (Lo-Hia-Hong), 104ին նախ քան զՔրիստոս շինած էր գնայուն գունս մը հանգերձ միջօրէականով։ (2)

Պաղոմէոս (թ. դար յառաջ քան զՔրիստոս) կ'ուսուցանէ մոլորակացոյց գործին (Planétaire) նկարելը եւ կը ցուցընէ թէ ինչպէս պէտք է աստղները երկրագունտին վրայ զետեղել թէ երկայնութեան եւ թէ լայնութեան աստիճաններով։ Բայց Սինէսիուս եւ Բրոքլուս Տիատրոս գիտնականները կը հաստատեն թէ մեծն Պաղոմէոս եւ իւր յաջորդներն Աղեքսանդրիոյ համբաւաւոր գայրոցին մէջ, մոլորակացոյց գործին կը գործածէին գիշերուան ժամերը հասկնալու համար։ ծառայութիւն մը որ արդէն Հիսպարքոսին մոլորակացոյց գործիքին մէջ նշանակուած 16 աստղները կը նային մատուցանել։

Արդ նաեւ մեր ձեռքը հասած են նախնեաց պատմութեան վերաբերեալ գանավան հնախօսական ձեռակերտերը եւ հատակոտորներն որոնք կատարելապէս երկնից արտաքին երեսը կը ներկայացընեն։ Օրինակի աղաքաւ, Hercule Farnèse (3) արձանը Նէապոլուոյ թանգարանին մէջ, ծոծորակին վրայ մարմարեայ մեծ գունս մը ունի։ Այս արձանիս վրայ իսկ զեռ կարելի է աստեղատանց զիրքն որոշ եւ մեկն տեսնել. արձանիս շինութիւնը 300ին է ն. ք. զՔրիստոս։ Հին մարմարեայ աշխարհացոյց քարտէմն,

(1) Ptolomaeus. Magno compositio lib. VII. cap. I.

(2) Delambre. Histoire de l'Astronomie ancienne. Ier vol. P. 367.

(3) Pistelosi. museo borbonico descritto ed illustrato, t. V. 1834.

որ կը պահուի Արոլսենի (Arolsen) թանգարանին մէջ (1):—
Մարմարեայ և կէսը խորակուած հարթագունա մը որ ցայսօր
ի տես զրուած է վատիկանեան թանգարանը (2) զարուս ոկիզբ-
ներն շինուած կը համարուի:

Ի վերջոյ նշանակենք նաեւ վերջին գարուց հաստկոտորները.—
արծաթեղին սեղան մը որուն վրայ կարկառեալ երեւոյթիւ քան-
դակեալ ին երեք հարթագունտեր. սեղանս ստացուածք էր
Մեծն Կարոլոսին, 9 զարուն մէջ.—Հարթագունա մըն ալ որ
նուիրեալ էր երկուասաներորդ գարուն մէջ Հենրիկոս Ե. ին
հարթագունտիս գծապիչ և փարապրիչն Հենրիկոս Մայանով
(Henri de Mayence) կանոնիկուէ. Բեթէրապուրկի կայսերական
թանգարանին մէջ ցայսօր պահուած է սոյն թանկազին նուէրտ
և վերջապէս 1555ին տալուած է երկրագունտ մը որուն վեր-
նաղին է. Orontii Finocci, Delphinatis regii mathematica-
rum Lutetiæ professoris de mundi sphœra, sive cosmo-
graphia libri quinque: Հուսկ ուրեմն մենք կրնանք Tycho-
Brahe աստեղատան նկարագրութեանց մէջ տեսնել որ այդ
աստեղատան մէջ կը գանուէին զանազան աստեղարաշխական
դորձիքներ և ճոխ զրատուն և կատարելապէս կլոր և պղնձա-
զօծ մնծ երկրագունա մի, որուն արտամալիճն էր 6 ոտք, միջօ-
րէականը՝ պողովանեայ և աստիճաններու բաժնուած: Երկրա-
գունտս 5 ոտք բարձրութեամբ պատուանդանի վրայ հաստատ-
ուած էր այսու գրութեամբ. Anno a Christo 1534... Cœlo
terrigenis qui rationem eam capiunt mechanico patefacto
Tycho-Brache O. F. sibi et posteris F. F. (3): Այս երկրա-
գունտին վրայ նշանակուած էին այն ամէն աստղերը, զորոնք
Tycho կամ գտած և կամ տեսած էր:

Բայց այս ամէն պատկերներս նոյն խոկ ամենակոշտ եղա-
նակաւ ալ գծապրելու համար, տարակոյս չկայ որ պէտք էր

(1) Gaedecken. Der marmorne Himmelsglobus des Antikencabinets Zu Arolsen.

(2) Bianchini. Dans Histoires et Mémoires de l'Academie des Sciences 1708, P. 410 avec pl.

(3) Delambre. Histoire de l'Astronomie moderne, V.
I. P. 249.

աստղագարդ կամարին ծանօթ ըլլալ. Արդ ոչ ապաքէն այն անձինք որք առաջին անգամ քարտիսի եւ երկրագունոտի վրայ գծաղրելու ջանացին աստեղաց դիրքն, մեծութիւնն ու տեղը, արդեամբք էին եւ են սկզբնապատճառ ու հեղինակ երկնից լուսանկար պատկերը հանելու գաղափարին. Այն անձինքը կ'ըսեմ որ առանց ամեննեւին տեղեակ ըլլալու աստղաբաշխական զիտութեանու նա տպէտ եւ չճանաչելով այրութէնն, արդէն կառուցին աստեղաբաշխութեան զիտարաններ (1) եւ ջանացին հեղելու տիեզերաց այն մեծ մատենին սիւղորայն, որով կրցան դժոնել եւ անուանել խակ երկնից զիտաւոր եւ ամէնչն լուսաւոր աստղներն եւ արդեամբ կանգնեցին ուղղութեան ցիցերն այն ճանապարհին, զոր այնչափ զարերէն վերջ այսպիսի յաշողութեամբ եւ պատուովք ընթացան նեւաններ, Քէպերներ եւ Լը Աէրիէրներ:

Այսպէս ուրեմն պէտք է զարմանալ տեմնելով որ մեզմէ զարեր յառաջ պարող, անուս եւ ապուշ հովիւք, աստանդական թափառողք կրցեր են հետաքրքրութիւն աստղաբաշխական զիտութեամբ: Եթէ մոտածենք որ մենք ի ձեռին ունինք օրացոյցներ եւ տօմարներ որոնք մեզի կ'ըսեն տարւոյս եղանակները, օրն ու տարեթիւը, եւ սակայն այսպէս ուշ ուղղութիւնք ունենալ երկնից լուսանկար պատկերը, մինչվեռ այդ մարդիկ զուրկ ըլլալով այս միջոցներէն կրցեր են այսպիսի զիւտեր ընել, պէտք չէ որ զարմանանք եւ յապուշ կրթինք. այդ խաւարեալ զարուց մէջ իւրա-

(1) Զին+ յոյսօր էրէին յորդու-նեամբ և մանդայն հապառու-նեամբ էր յոյ-յընէն Tien-tchong-chant բարյունէր, Honan ժու-ժու-էն մէջ որուն գոյակն էրէին աստեղաբէր կայրը Tcheou-Kong էր բէրէր նրինէն աստեղաբէր կամարը Քէպէտուէն ԺԴ. դար յու-ազ: (Gaubil, Histoire de l'Astronomie chinoise dans lettres édifiantes, t. XXVI, 1783, P. 144): Ըստ աստեղութեան նույն El-Pane-cilloք բարյունէն, որուն աստրոնոմ Գու-ին: Quito +աղուց շնուռած է, մի և նոյն պաշտօնէն յարկացնել եր: Յերիպառու ուրբաժ բլրոց գրակ'էլէն աստեղաբէր ընթացէն ու բէրէր ուրենելու և շնուր մասուցանելու համար: Առուլնիսուս Հաստացին և չերտուինս Պատացին կըներիստացնէն արքիութագուն ու անտառուց լըրանց գագանանց վրայ կեցած, շնուրը և ունանելու համար Sirius աստղին ծագէն, որուն զի շնին մասուցանէն և ինդրեին նպաստաւոր ու յաջու հովեր նասելու: Houzeau, Bibliographie générale de l'Astronomie, 1. vol. P. 38.

քանչիւր ոք ստիպեալ էր իւր անձին աստեղագէտն ըլլալ, եւ սոտոգիւ ալ «ամէն» մարդ ինչըն պիտի գտնէր օրուան ժամերն, եւ Շերկնից աստեղաց ընթացքն զիտելով եւեթ պիտի կարենար Կոտառուան Եղանակներն որոշելը (1): Արդ այս հարկաւորութիւնէս զրդեալ մարդկային ընկերութիւնն զեռ ի խանձարուրս իւր՝ զբազեցաւ աստեղօք, ուրեմն եթէ աստեղաց զիտութիւնն առարկական զիտութեանց մէջ առաջինն կրնայ, ըստիլ, սակայն եւ ամուգէս ոչ այնչափ աստեղաց փայնն է որ զմարդիկ առ ինչն զրաւեց, որչափ այն ստիպիչ հարկն որով հարկադրեալ էին աստեղաց ընթացից համաձայն յուսածել կրնաց մէջ:

Տարակյաս չկայ որ այս մարդիկ կը բազձային ամենէնէն աւելի իրենց ուշազրութիւնը զրաւող եւ պազսլաջուն աստեղաց զիրքն որոշել, անոնց պատկերները զծագրել եւ անուններ ալ տալ: Աւելի յառաջ իրթալով վերջապէս տեսան նաև որ այս աստեղաց ներկայացուցած պատկերներն փոփոխութեան ենթակայ չեն ոչ զիշերն եւ ոչ ալ տարւոյն չորից եղանակաց մէջ, որով իրենք եւս սկսան այլ եւ այլ անուններ տալ այս անփոփոխ աստեղաց: Այս ոկիովն էր ստաեղատանց: Բայց այս ոշխատութիւնն կարի դանդաղութեամբ կը կատարուէր. ամէն ժողովուրդ ըստ իւր սովորութեան զանազան անուններ կու տար. հետեւաբար միեւնոյն ժամանակ եւ միեւնոյն տարի աշխարհիս մէջ ամբողջ ժողովուրդները չէին կրնար աստեղաց անուններ տալ: Օրինակի աղազաւ, Զինասաւանի մէջ յաօի թագաւորութեան ժամանակն է որ, այսինքն մեր թոււականէն ի՞Դ գար յառաջ սկսան կրնից զանազան աստեղատանց բաժնել, անուաննել եւ ըստ այնմ ալ զաստառիկ: Այսպէս այն բեւեռական աստղն, որ այն ժամանակ մեծապոյն աստեղաց մէջ հինգերորդն էր, կը կոչուէր tien—y, որ է ժոռ-Եկան Եբիչց (2):

Սրդ Զինք իրենց Han թագուորին ժամանակ, այսինքն մեր թոււականին սկիզբները, կրցան իրենց աստղներն ճանչնալ, անոնց անուններ տալ եւ զաստառիկ իրենց աշխարհադրական մատենից մէջ: Իրեւ նմոյշ մեր ըստին կարելի է տեսնել այն

(1) Houzeau, Bibliographie générale de l'Astronomie, préface P. 33:

(2) Gaubil. Histoire de l'astronomie Chinoise dans lettres édifiantes, vol XXVI, 1783, p. 109.

մատեանն որ Քրիստոսէ 120 տարի առաջ Զինացւոց մէջ ի գործածութեան էր և որուն վերնադիբն ալ էր «Աչճակ Զինական երինից»: (1) Յունաց մէջ հաւանականազոյնս առաջին անգամ Chiron (Քրիստոսէ ժ.Գ. գարէ յառաջ) ինչ ինչ աստեղաց անուններ տուած ըլլայ: Իսկ Եւտոքս (Քրիստոսէ Պ. գար յառաջ) գրեթէ ամրագական անուններ տուաւ աստեղասանց (2): Վեստայք, որոնք աշխարհիս հնագոյն ազգերէն էին (Քրիստոսէ Ժ.Բ. Կամ ի գար յառաջ) աստեղաց մէջ միայն Մեծ Սրջը կը ճանճային իսկ ընդհակասակն Եպիսպոսի Թէփիէ քաղքին քովերը գտնուած Ռամսէս Դ.ի տապանազրին կաղանդացոցն ունի երկնագրութիւն մը (uranographie), որ մեծ նշանակութիւն ունի, վանովի Քրիստոսէ Ժ.Գ. գար յառաջ շնուրած է (3):

Այսու հանդերձ կատարելապէս սառյգ է որ հին ապդաց մեծագոյն մասը գրեթէ ոչինչ տեղեկութիւն ունէր երկնակամարին վրայ: այսպէս Մոնկոլը, Զինգուք, Քաղզէացիք, Ցոյնք, Եպիսպատայիք, Արաբացիք, Սքանախնաւ ցեղերը, Էսքիմացիք, Խելլուած հետայրն: Եւայլն:

Հետաքրքրակամն այն է որ այս ազգերս իրարու բորդովինն հակառակ կը լամէնէին երկնից աստեղազարդ գմբէթը, սքանախնաւեանն ցեղերը կաթնածիրն ձմեռնային ճանապարհ կ'անուանէին. (4) Պաթագոնիոց բնակիչք՝ դաշտ մեռելոց. (5) Թահիդեանք՝ բազուկն ծովու լի շանաձկամբք, Զինք Tien-ho, զետն երկնային (6):—Կաթնածիրը բազմապիմի անուններ ալ ընդունած է զանազան ազգաց մէջ, որոնց նշանաւորագոյնները կը միշտակնք. Եսքիմացիք կ'ըսեն տե iennomniakoua որ կը նշանակէ պարողք և պարուհիք (7). ի հաղիկս՝ pillalou codi (8), այսինքն հաւ և ձագք. յեփրացեցիս՝ succoth benoth (9) նմանապէս հաւ, ինչպէս նաև յիտալացիս՝ gallineta, hen aedchikens անզղիերէն և լա poussinière, զաղղիերէն:

(1) Houzeau. p. 49. Etat du ciel chinois.

(2) Clemens Alexandrinus Stromata, lib. I. cap. 15.

(3) Houzeau. p. 49.

(4) P. H. Mallet, Introduction de l'histoire de Denmark, 1755, P. 222.

(5) Falkner, A description of Patagonia and the adjoining parts of south America, 1774.

Մեծ Արջն, որ Զինաց քով սկարզատէս Կառիք մըն է, Հո-
մնուսի գրքին մէջ Խզած է Սայշ Աղջիքացւոց քով Կարիք,
Սքանտինաւեան աղքաց քով Շահ խոկ հնդկաց քով Եղջեռու-
նաքիմացիք Մեծ Արջն կըսեն Tugta, որ կը նշանակէ որպէս
Էջ Եղջեռու: Հին Եղիպտացիք Արաբացիք եւ Մանկութ Արջ աստե-
ղատան Խօթն աստղները կը ներկայացրնէին Եօնն որորուի լունե-
րունք որոնք արջ մը կը համածեն, երբեմն ալ կը գծաղրէին որուն+
ինչպէս նաև միշին դարու Խտալացիք ալ՝ Երեւ հեծեածեր ի թէ
cavalli, որ ցայսօր կը աեսնուի Coronelli(10) հարթագունուին
վրայ Նախկին թափառաշրջիք Արաբք երկու Արջերուն չորեք-
կողմնան ձեւերը կը ներկայացրնէին Երկու հայր դադապալ nasch
խոկ պոչին երեք աստղները Երեւ լունին կինեռունք հետագա ան անուն ալ նը-
կարած է:

Դիւրաւ կրնանք ի միտ ասնուլ որ երկրագունուիս բազմա-
ցել աղքերն իւրաքանչիւրն իր սովորութեան եւ բնածին յատ-
կութեան համաձայն զանազան պատկերօք եւ նմանութեամբք
երկնից աստեղաղարդ կամարն ըմբռնած եւ ըստ այնու ալ նը-
կարած է:

Ա. յապէս հին Եղիպտացւոց նկարած համաստեղատանց մէջ
կը գտնենք նետ, գետ, մատակ խողի ոսք, ձիագետի, առիւծ,
վին Արաբացիք կը նկարէին ջայլեամն, ոչսար, չնաղայլ, չուն,
ուղտ, սկաւաւակ, աման, թակայկ, վրան: Զինացիք բոլորովին
այլազգ ուղղութեան կը հետեւէին, անոնց համար վորքը Արջին Ա
եւ Բ էին Երկու ժանեծան ուրեւը. մեծ Արջին Ա էր՝ Երկային ա-
ռանց. մեծ Արջին Կ՝ Բայտառին ըյա, նոյն աստեղան Բ եւ Կ՝
էին նանկադէն եւ պարուակն ուրին+. խոկ քնար աստեղատան Ա
եւ Բ՝ ասնադորդ կին: Այս ամէն պատկերներս Զինաց եւ եթ
յատուկ էին եւ բնաւ աղքեցութիւն չեն ըրած միւս աղքաց
վրայ: Քաղցէացիք տուած եւ ուսուցած են Յունաց զոտիակո-

(6) Souciet. Observations mathématiques tirées des anciens livres chinois, t. III, 1752, P. 32:

[7] Houzeau, P. 54. Bailly, Histoire de l'Astronomie ancienne, 1775, disc, prél. P. 30.

[8] Hydet. Snytagma dissertationum reimpr, 1767 t.4.
In Ulugh Beighi tabulas commentarii, P. 42

[9] Houzeau P. 53:

[10] Scaliger. Notæ in sphæram Manilii, dans Manilius Astronomicon, édit, 1679, P. 439.

սին նշանները . եւ սակայն Յոյնք են որ աստեղագարդ կամարը դրոշմեցին հեթանոս աստուածոյ անուններով, որոնք ցայոր ի ծործածութեան են . Բայց կան նաև այնպիսի համաստեղատուններ, որոնք նորագոյն ժամանակաց կը պատկանին եւ արդէն Հիպատարքոս նորանոր զիւտերով ճոխացոյց Եւգորքոսին հարթագունաց : Մեր ժամանակները Jean Bayer [1603] 12 նոր աստեղատուններ գտաւ . ոչ շատ ժամանակ վերջ Bartchins [1624], Halley [1679], Hevelius [1690] եւ Flamsteed [1752] այն նորագիւտ աստեղատանց թիւը բարձրացուցին 16 ի : Առողջմէ վերջ Lacaille գտաւ 13 նոր աստեղատուններ, ինչպէս նաև Lemonier 1776ին, Bode 1786-1790ին, Lalande 1774-1799, որոնց համագումար թիւն եղաւ 35 :

Ի զիւտերիւն եւ եթ մենք կը յաւելունք հոս նաև այն փոփոխաթիւնները, զոր աստեղագէտք ումանք ուղեցին կատարել : Jules Schiller 1661ին հրատարակած երկասիրութեան մէջ ուղեց որ այս աստեղատանց հեթանոսական անունները փոխէ եւ անոնց տեղ քրիստոնէական կրօնից պատկանող անուններ դնէ : Իւր յօրինած երկասիրութեան մէջ ցայսօր կրօնանք տեսնել իւր նորագիւտ քրիստոնեայ անունները Weigel 1699ին երկու հարթագունատեր շինեց որոնց վրայ համաստեղատունները փոխանակ իրենց հեթանոսական անուններով դնելու գծադրած է նոյն ժամանակ յԵւրոպա գահակալող կայսերաց, թագաւորաց եւ իշխանաց վինանշաններովք : Մեծ Արջն եղած էր Տանիմարքայի Ռւզմը, Արծիւն՝ Պրանտեսուրկի արծիւը, Օրիոնը՝ հոռվմէական երկզբուխ արծիւը, ցուլ աստեղատանց վեց աստղները եւ կամ բազմասաւողք Պիւթագորեան աղիւսակ, Կարիճը՝ Կարտինալի գլխարկ (1) :

Համառոտիւ տեսանք երկնից լուսանկար պատկերին նախական սկզբնաւորութիւնն եւ աստեղաց համաստեղատանց բաժնուիլը : Այս նախնական պատկերներու մասսամբ եւեթ կը ներկայացընեին խւրաքանչիւր համաստեղատանց տեղն ու զիրքն Արդ բառաշին անդամ Bayer աստղաբաշխն եղած է որ 1603ին խւրաքանչիւր աստեղաց անուան քով լունական տառեր դնելու խորհուրդն ունեցաւ եւ արդեւամբ ալ գործադրեց, այսպէս համաստեղատանց մէջ ամէնէն պատղաջուն աստղն ունէր Ճ զիրն,

[1] Flammariion, Astronomie populaire, P. 706 et cœlum heraldicum, Weigel, 1688.

երկրորդն՝ β, երրորդ՝ γ, չորրորդն՝ δ, եւայլն. եւայլն. Այս
զիւտս լընթացս ժամանակաց այնպիսի ընդունելութիւն մը զը-
տաւ, որ հետզհետէ յունական այբու բնին գրերը սպառեցան
եւ սկսան գործածել լատինականն ու դանաղան նշանազրեր, իսկ
Harding⁽¹⁾ աստեղադէտն, 1822ին իւր աշխարհացոյց տախտակաց
ժողովածոյքը հրատարակած ժամանակ, ընդ միշտ հին աստղա-
նիները, յունական տառերն ու հեթանոսական նկարները ջնջեց:

Երկնից լուսանկար աշխարհացոյց տախտակաց ժողովածոյից
նշանաւորագոյնքն են. Bayer 1603, Bode 1789-1801, Flamsteede,
Harding, Ch. Dien, Flammarion, Proctor, Argelander եւ
Peters, որոնց ժողովածոյին թէ սփանչնեղագոյնք են եւ թէ
ճշգագոյնք: Բայց այս ժողովածոյից մէջ կան այնպիսիք, յորս
նշանակեալ չեն այն աստեղներն որոնք հումեմատութեամբ այլոց
այնչափ լուսաւոր չեն, արդ այս աստեղներս ամբողջացուցիչ
մասունքն են ժամանակակից աստղաբաշխական դիտութեան.
Իսկ մէկ մասն ալ թէ եւ կատարեալ է, բայց երկնից միայն այս
կամ այն ինչ կողմերը կը ներկայացընէ:

Այս է համառօտիւ երկնից լուսաննար պատկերին պատմու-
թիւնը, զոր ինչպէս տեսանք նոր զիւտ մը չէ:

ՅՈՒՂ. Յ. ԱԼԱՆ

ԳԱՂՏՆԻՔ ՄԸ

Հին եւ նորէ խնդրոյն առթիւ օգտակար կը լինի, կարծեմ,
հրատարակել հետեւեալ վէպը որոյ հեղինակն է Բօթարէնքօ,
րուս մատենագիրը. Այն, հին եւ նորէ խնդրոյն արթիւ, քանզի ա-
պականութիւնը, նորութեան անուան ներքեւ, կը ջանան մու-
ծանել ոչ միայն լեզուին եւ գարութեան, այլ ժողովրդոց բա-
րուց եւ հաւատքին մէջ: Պարոն Բօթարէնքօ, սոյն երկասիրու-
թեան մէջ, ի յայտ կ'ածէ մտաց եւ համոզման այն վիճակը որ

[1] Harding, Atlas novus cœlestis, 1822.

արդիւնք է յոռի կարծեաց եւ որ, եթէ իշխէ, կարող է մարդկային ընկերութիւնները քայլայել ի հիմանց՝ բարոյականի նըկատմամբ։ Ուստի ազգակիցներուս օգտակար ծառայութիւն մը մատուցանելու համար թարգմանեցի. եւ կ'ընծայեմ ահա բուս մատենազրին երկասիրութիւնը։

Յ. Վ. Ա.

— Ամբաստանեամ, կը հաստատեն թէ, անցեալ դեկտեմբերի 3ին, Նիքոլա որդիի պիտի սպանէիր ճաշի սեղանէն զանակ մ'առնելով, յանկարծ վրան յարձակեր եւ պարանոցէն վիրաւորեր ես, եւ բժիշկներ ստուգեր են թէ վէրքը ծանր է։ Յանցաւոր լինելով կը խոստովանի՛մ։

Այս ինչ ատենին նախագահը բերանը բացեր էր եւ ահա ամբաստանեալը կանգնեցաւ։ Ասի վասոյժ, անհշան զէմքով ծերունի մ'էր, սակաւ մի մաշած այլ վարպետ գերձակի մը ձեռքէն ելած սեւազին զգեստ մը հազած էր, Գոյնը նետած էր՝ աչքերը, որ գոզցես կը խորհէին, շուրջ պատեալ էին բազմաթիւ խորշումիկներով եւ այլ զգացում չէին յայտներ բայց միայն տրիւրութիւն՝ մերկ ատելութենէ կամ վշտէ։ Ընչայքն էին կարծ եւ ցիրուցան եւ կզակին վրայ մոխրագոյն մօրուք ունէր խիտ եւ սեւ։ Այսերը, խորչումած եւ խորած, անմօրուս էին. մազերը արմատէն կտրուած էին։

Հազաց, մոխրագոյն եւ հազուազիւտ յօնքերը ցցուեց բազում անդամ եւ լուս գանգաղ, որոշ, թէսկտեւ բաւական ցած եւ սակաւ ինչ դողդոջան ձախնիւ։


— Այո՛, յանցաւոր եմ։

— Ուրիմն պատմէ ինչպէս եղաւ։

— Այսպէս որպէս արձանազրուած է ամբաստանազրին մէջ։
Փոխելու կամ աւելցունելու բան մը չունիմ։

(Յարայարելի)

Յ. Վ. ԱձեՄեսն



ՊԱՏԿԵՐ տուն եւ հիմք օրը մի անգամ կը հրառարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 զանեկան
Գառառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախորն ի միասին հաշուելով 50 « «

Իրաբանիչը թիւ 2 դահլեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, ԵԵշիլ փողոց
թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթի
երաբեկուալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N^o 1

مَعْرِفَةُ فَلَارَتِ جَلِيلِسْكِ رَحْصَنْلِه طَبْعَ اُولَمَشْدُر